

# ՊԱՏՏԱԿԱՆ ԴԱՏՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ

## ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ

ՀՐԵԱՆՆԵՐԸ ԻՆՉՈ՞Ւ ԵՒ ԻՆՉՊԷՍ ԿՈՐՄՆՑՈՒՑԻՆ ԻՐՆՆՑ ԱՆԿԱՆՈՒԹԻՒՆԸ

(Շար. Սիոն, 1935, Դեկտ. էջ 392 էճ)

Ձեւօթներու հոսանքը օրէ օր կը դորանար, աւելցող թշուառութեան հետ: Ձգտումսւոր զէպքեր կ'ստեղծէին և կը մեծնային: Այս վիճակին մէջ զէպք մը փութացուց հրեաներու և հռովմի բաղիւմները:

Կեսարիան(\*) գրուման բանակի զլխաւոր քաղաքն էր. բնակչիներու մեծամասնութիւնը հրեաւորմայնցիներէ և յոյներէ կը բաղկանար, հրեաները այնտեղ Սինակոկ մը ունէին, որ յոյնի սեպհականութիւնը եղող հողի մը վրայ շինուած էր: Յոյներ լէր ուզեր հողը ծախել հրեաներուն, այլ պարտապէս մասերուն վրայ նոր շէնքեր և աշխատանքներ կառուցանել կուտար, Սինակոկ տասնող նեզ անցք մը միայն ձգելով հրեաներուն:

Հրեայ երիտասարդներ ուզեցին խափանել նոր շէնքերու շինութիւնը, Հռովմի զինուորական ներկայացուցիչը արգիւտել հրեաներու միջամտութիւնը:

Շարաֆ օր մը՝ ոչ-հրեայ մը թուղուն մը մորթեց սինակոկին առջև, հրեաները զրգուկու համար(\*\*) Հրեայ երիտասարդները, հակառակ ծեծերու խորհուրդին, կուտն ստան ինքսարիոյ ոչ-հրեայ գաղտութիւն զէմ, այս կուխը տարածուեցաւ գրուաքը քանակին զէմ և փոխադրուեցաւ երուսաղէմ, զարծաւ կուխը գրուման բանակին, սպա Հռովմի զէմ:

Այս ըմբոստութիւնը յառաջ բերաւ Հռովմի մէջ խիստ հակահրէական բէաքսիոն մը, որ պատահաւ զարծաւ Հրեաներու կործանումին(\*\*\*): Հռովմի բարեկամ հոսանքին առաջնորդն էր Ադրիպպա Բ., որ կը շնարհ համազել հրեաները, որ հրատարին կուխէն:

Հրեաները փոքր ժողովուրդ են, չեն կրնար Հռովմի պես աշխարհակալ և հզօր պետութեան օր զէմ զենել, պայքարը պէտք չէ կայտեր կամ Հռովմի զէմ վարել, անոնց իշխանութիւնը համբերութեամբ պէտք է տանել, որովհետև մեզմէ շատ անելի զօրաւոր և կարտր ժողովուրդներ Հռովմի հպատակ զարծած են:

Ո՞րք են ձեր բանակները, ո՞րք են ձեր զէնքերը, կ'ըտէր Ադրիպպա, որ ձեզ կուտելու այս փնջնալատահոթութիւնը կը ներշնչէ: Ձէ՛ք մտածեր թէ ինչ կը նշանակէ Հռովմական կայսրութիւն, չարհանելը լաւնի՞ք ձեր սեպհական ուժին: Միթէ

(\*) Հայֆաի մօտ նաւահանգիստ, րանդուտ 1265 ք. վ.:

(\*\*) Յովսէփոս, Հրէական պատմ. Բ. Հատ. Գլ. 14:

(\*\*\*) Յովսէփոս, Ապիոնի զէմ. Ա. 26:

զուք գաղղիացիներէն աւելի՞ հարուստ էք, գերմաններէն աւելի՞ քաջ, յոյներէն աւելի՞ խելագի և բազմաթիւ էք քան աշխարհի բոլոր ժողովուրդները:

Ուրի՞կէ՞ կ'ուզէք ձեզ զանակից հարել, ամբողջ աշխարհը հռովմէական է:

Այն հրեաներուն, որոնք Աստուծոյ վրայ կը զնէին իրենց յոյրը, Ադրիպպա կ'ըտէր.

Աստուած այ Հռովմի կուսակից է, քանի որ առանց անոր կամքին անկարելի էր այդպիսի հզօր կայսրութիւն մը հիմնել: Որով կը յորհորէր հրեաները հրատարիլ կուտելէ, փրկելու համար տաճարը, մայրաքաղաքն ու Սրբութիւնները:

Ուրի՞կ ազդեցիկ կրօնապետ մ'ալ, Բարի Բէն Սաքթայի, կողմակից էր հայտութեան և խաղաղութեան: Սակայն այս ամէնը սաղեցութիւն չունեցան, որովհետև կուխը քաղաքէ քաղաք անցած ու տարածուած էր:

Տեպական պղտիկ յաղողութիւններ կը խանդավառէին կուտուղները, անյաղողութիւնները կը զրգուկն զանոնք. այսպէ՞ս՝ երբ Գալիլէ քաղաքը հռովմի զօրքէն պարտուեցաւ, Ռաբիտիմ կուտակուեցան, որ մինչև այդ հայտութեան կողմակից էր, զարծաւ կուտուղներու կողմը:

Անկից յետոյ կուխը բռնկեցաւ նաև ներքին նակտն վրայ, փոխադրուեցաւ խաղաղաւորներու և պատերազմասէրներու միջև, որ քանդեց, քայքայեց շրէտութեան ներքին կեանքը:

Մինչ երուսաղէմ պաշարուած էր հռովմական զօրքէն, աստի՛ն, քաղաքին մէջ կուտակուեցանները իրար կը զգըտէին: Միքեականներ կը կոչուէին կուտի ժողովուրդը կուտակեցան, ասոնք կը կրէին փոքրիկ զաշուներ (sicca կոչուած), զոր կը զործածէին հասարակաց հաւաքոյթներու մէջ, իրենց հակահակորդները սրանք ընելով խառնիհաղանչին մէջ խոյս տալու:

Ասոնք էին որ սպանուեցին խաղաղաւորներու պիտերէն Անանուս և Յոտան, որոնք կը շնանային կեցնել պատերազմաւոր հոսանքը ու համազել ժողովուրդը Հռովմի հետ հայտութիւն կնքելու:

Անանուսի մահով սկսաւ երուսաղէմի կործանումը(\*): Այն օրը որ հրեաները իրենց Բարուտապետ քաղաքին մէջ մորթեցին, որ իրենց փրկութեան հանապարհ ցոյց կուտար, այն օրէն սկսան քանդուիլ քաղաքին բերդերը. հրեաներու զատը կորուսուած էր:

(\*) Յովսէփոս Գ. Ե:

Այս միջոցին էր որ սպանուեցան երեւոյ կայ-  
որը Հռովմի մէջ: Մայրաքաղաքը երկու տարի  
շարունակ թատր զարձա քաղաքական կռիւնե-  
րու: զարեցան կռիւնները երուսալէմի շուրջ և  
հրեաները ժամանակ չկանցան պատրաստուելու:  
Երկու տարուան այս շրջանը լեցուն է եղբայ-  
րասպան պայքարներով: Իսլապատերներու ան-  
կուսէն յետոյ այս անպա՛մ պատերազմի հրուսա-  
կիցները իբրևու ղէմ ելան ու սկսան իբր փը-  
ճացնել: (Կիշլապ, Սիմոն Քար, Կիտա և Եւզո-  
միտա), մինչև որ Կեօստիանոս կայսեր զա-  
ւակը, Տիտոս, մեծ բանակով մը եկաւ, պաշարեց  
Երուսաղէմը, մինչ քաղաքին մէջ հրեաներու  
ներքին կռիւը կը շարունակուէր (70 Ք. Վ.):

Հրեական պատմութեան անկնէն անկեալ շըբ-  
շանն է այս: Հրեաները այն ատեն միայն ուշքի  
եկան, երբ Երուսաղէմի պարիսպները երեք տե-  
ղներ սկսան փուլ գալ ու փողովուրդի գոռում  
գոչումի և լաց ու կոծի աղալակները լեցուցին  
Երուսաղէմի փողոցները, այն ատեն միայն կըս-  
ւողներու մէջ ընդհանուր պաշտպանութեան ա-  
կառ կազմուեցաւ:

Հռովմայեցիները, սարսափած՝ հրեաներու  
գոռում գոչումէն, պա՛մ մը քաղաքէն զուրս քաչ-  
ուեցան, նորէն սկսեալ համար յարձակումը:  
Խոհեմներ, այս զազարէն սիրտ առած, խն-  
զեցեցին պատերազմաւէններէն, որ կաշտութեան  
զիմում կատարուի հռովմէացիներեան ժող:

Արտը միայն Քարիմիները, զայրացած՝ կրակի  
տուին պաշարի մթերանոցը, սովի մատնելով  
քաղաքը:

Ըստ Թալմուտի միայն հրեայ երեք հարուստ-  
ներու ամբարած պաշարը է մի՛նակի էր քաղաքի  
ընակութիւնը 21 տարի պարեմաւարելու:

Քարիմիներու այս յուսահատական քալը  
հոգբանականով կարելի է մեկնել ոչ թէ տը-  
ւարանական դատողութիւնով: Անոնք նկատած  
էին որ իրենց զարտ կորուսած է և անկումը մո-  
տալուտ, աստի փութացուցին յուսահատական  
անկումը, ամենուն ոչնչացումը, փնացումը, ո-  
րովհետև Ս. Քաղաքի անկումէն յետոյ այլևս ոչ  
մէկ հրեայ իրաւունք չունէր ապրելու: Հրեական  
ընտնութեան փնացնելու այն նկարագիրը յատկա-  
նշական է, երբ ան իբ գոյութիւնը վտանգուած  
ստեան է, իբ հետ կը քայլայայ: կը ստանի ինչ որ  
կանգուն է:

Ռաբբի Բէն Սաքայի խորհուրդին վրայ հրեա-  
ները կաշտութեան առաջարկեցին հռովմայեցի-  
ներու:

Ղեկտ ու աղեղ յանձնել և անձնատուր Ըլ-  
լալ՝ եղաւ պատասխանը:

Ասիկա կը յիշեցնէր Կարթագինէի պայար-  
ւողներեան տրուած պատասխանը. «Յանձնեցէք  
ձեր զէնքերը և քաղաքը լքելով ձովին երկու  
մղոն հեռու բնակեցէ՛ք»: Որ ուրիշ բան չէր նը-  
շանակէր, այլ՝ անձնասպանութիւն:

Հրեաները մեթեցին: Պաղեստինը զբաւող  
բանակներուն յաղթած էին, այդ պզտիկ յաղ-  
թանակներով կուրացած, և կը յուսային զեռ զի-  
մաղքել Հռովմի: Ասիկա փոքր ժողովուրդներու  
թերութիւնն է, գիտակցութիւն չունենալ սեպհա-  
կան ուժերու:

Մայրաքաղաքները տէրն էին քաղաքին,  
առանց արտօնութեան ոչ ոք իրաւունք ունէր  
քաղաքէն զուրս ելիլու: Ռաբբի Եսիան Բէն Սա-  
քայի տեսաւ որ անկարելի է փրկել քաղաքը,  
տեսաւ թէ ինչպէ՛ս խախտու է համայնքի կարգ  
կանոնը, մտածեց զաղտնի հեռանալ Երուսաղէմէն  
և հրէական նոր կեանքի կեդրոն մը կառուտալ:

Ռաբբին զիմու հնարքի մը. ան սուտ մեռել  
ձևապա և արտօնութիւն առին աշակերտները  
անոր մարմինը քաղաքէն զուրս տանելու: Երբ  
քաղաքէն զուրս եկաւ, զիմեջ Հռովմայեցիներուն  
է ինչպէ՛ք որ Եսիանէ քաղաքը իբրն շնորհեն,  
այնտեղ զպոք մը հիմնելու համար Հռովմայե-  
ցիները կատարեցին անոր խնդրի անըը:

Յերոթենը կրօնական հակացողութիւնը և  
պետութիւնը մէկ գծի վրայ կը զնէին: Որքան  
ատեն որ տահարը և Սըրուսթիւնները գոյութիւն  
ունէին, այնքան ատեն գոյութիւն ունէր հրեու-  
թիւնը, տահարին կործանումը կը նշանակէր հը-  
րէութեան վախճում: Ի զի այն անէն բանի կ'ու-  
ղէին կռիւր վերսկզբի, քաղաքական ուղիախո-  
նութիւնը ոչինչ կ'արժէր ստանց համար:

Միտնալով հանգամ որ պիտի փնանան, սկսան  
կռիւր: Անոնց համար անիմաստ էր հրէական  
կեանքը՝ առանց տահարի, անարժէք էր հրէու-  
թիւնը առանց պետութեան:

Խոհեմները կը տեսնէին հրէութեան գոյու-  
թեան սպառնացող վտանգը, պատրաստ էին ան-  
կախութեան, պետութեան գաղափարը զրնել դո-  
յութեան գաղափարին համար, փրկելու համար  
հրէութեան Ֆիզիգական գոյութիւնը: Անոնց հա-  
մար Երուսաղէմը և տահարը այլևս կրէական  
արժէքներ չէին ներկայացնէր, զոր պէտք էր  
պահել կամ անոնց նետ ընային՞ ըլլալ:

Երուսաղէմ ինկաւ (70 Ք. Վ.):

Եսիանէ մէջ Ռաբբին, երբ լսեց Երուսաղէմի  
կործանումին լուրը, պատահեց իր հագուստները,  
լացաւ իր աշակերտներուն հետ: Այնտեղ ստեղ-  
ծեց նոր համայնքի կեանք, որ հետհետէ աղ-  
գային զոյն ստացաւ: Այնտեղ հաւաքուեցան Կրօ-  
նական Գերագոյն Խորհուրդը, ձեռք առաւ կրօ-  
նական զործերու իշխանութիւնը, համայնքը և  
աղգութիւն ստեղծելու շանքը ըրաւ, հինէն նոր  
արժէքներ ստեղծեց և շանաց համայնքը նոր կա-  
պերով միացնել:

Երուսաղէմի հետ փնացան Յերոթենը և Բա-  
րիոնիները, անոնց համար Երուսաղէմէն զուրս  
հրէութիւնը գոյութիւն և նշանակութիւն չունէր:

Ռաբբի Բէն Սաքայի՝ համայնքը կապեց նըր-  
քին սերով նոր հրէական գաղափարին, Երուսա-  
ղէմի վերածնունդին և Պաղեստինի վերայինու-  
թեան գաղափարին, որ մինչև այսօր հրեաներու  
առանգութիւնը զարձած է: Ան ղէմ եղաւ քա-  
ղաքականութեան և կրօնքի միացումին, զէմ Ե-  
զաւ կեղծ մեախականութեան և քրիստոնէութեան  
շարժումին:

Երուսաղէմի կործանումէն (70 Ք. Վ.) վաթ-  
սուն և հին տարիներ յետոյ վերջին անգամ ըլ-

լարով կը հանդիպինք հրեայ անկախութեան զինւած փորձի մը: Բար Քոխպա էր առաջնորդը այս ըմբոստութեան: Լուովմայիցիներու՝ թիփառութեան զէմ գրած արգիւքը զայրացուցած էր հրեւելութիւնը: Բար Քոխպա, զժգոններու զուխն անցած, գրուեց Երուսաղէմը, ապա չկարենալով զիմաղքել հռովմեական ուժերուն՝ ջարուեցաւ Փեթար ամբողջ, ուր իր հետևորդներուն հետ սպաննուեցաւ Ազրիանոս կայսեր Սեպերիոս զօրապետէն (135 Ք. Վ.): Իրմով վերջ գտաւ հրեական անկախութեան ամէն շարժում: Հրեաները ցըրուեցան աշխարհի վրայ:

Երուսաղէմ ընկաւ թիւնը արգիւտեցաւ հրեաներու համար. կոչուեցաւ Ալէլիա կապիտոլինա (Aelia Capitolina):

Քրիստոնէութեան տարածումով ան զարձաւ քրիստոնէութեան Սուրբ Քաղաքը: Հրեաները թէ՛ զարէն սկեսալ նորէն հաստատուեցան Երուսաղէմի մէջ և Պաղեստինի այսօրուան հրեաներուն հիմը գրին:

**ՆԱՅՑՆԵՐ ԱՐԴԻ ՀՐԵԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԵՆԷՆ**

**Ա Ի Ա Ջ Ե Ի Ա Ս Տ Ղ Ե Ր**

Ս. ՅՐՈՒԿ

Լուսինը կը ծափի, աստղեր կը փայլին, Գիեծեր կը սամի յեանք եւ հովիտին վրայէն, Անշեւ բացուած է հին զիրք, Կը կարգած ու կը կարգած զայն հարիւրերոց անգամ:

Կը կարգած քանկացին սուր խօսքը, Եւ կը յիծեմ ծայն մը. «Կ'երկուն'մ, ի՛մ ժողովուրդ, Դու պիտի ըլլաս երկինքի աստղերուն պէս, Պիտի ըլլաս ինչպէս աւազը ծովու արիւնս:

Աւարի՛չ աշխարհի, Բու խօսուովդ Բուտ մը իսկ անկասար չի մնաց, Պիտի կասարուի Բու սուր կամիդ, Ամէն ինչ իր ժամանակին եւ իր սեղը:

Եւ մէկը կասարուած է արդէն, Այդ մէկը, կ'զգամ ես ամէն թալիփոխի, Որ մեքն ուսի թռչուն եմք դարձեր, կամ աւազ ծովու, Զոր մարդ իր օտին օտը կ'առնէ:

Աստու՛մ իմ, ճիզզ ու ճիզզ աւազ ու Բար, Տուած, այստեղ: այնտեղ նեռուած, Ատօրի եւ ծագրի ստարկայ, բայց աստղեր... Ատօրիը որ կը լուսավառ ին՝... աստղերը, ո՛ւր մնացին ո՞վ Տէր:

**Ս Ա Տ Ո Ւ Ա Մ Ե Կ Ը Հ Ա Ր Յ Ն Է**

Ի. Լ. ԲԵՐԵՁ

Աստուած կ'ըսէ, Ամբողջ աշխարհը կը լեցնեմ, Ինչու ինձ համար ջանար կը լինես, Ռեպիիթի եւ խմելիթի պէտք ունի՞մ, Ինչու ինձ զոն կը մատակարարես:

Եւ աղօթք, ինձմէ կը խնդրես Որ Բու յափառուի ինձնեմուց զաստուած ըլլամ: Եւ երբ կ'աղօթես, ինչու կը պոռաս, Զիս խուլի սե՛ղ կը զնես:

Բազուկները կը ստրածես, Գիեծի թէ որքան երկայն են անոնք, Գլուխը գետին կը խմբարնցնես, Մտածու՛մք է որ կը պահես ինձմէ:

**Վ Ե Ր Տ Ի Ն Ե Ր Գ Ը**

Ս. Լ. ՀԱԼՊԵՐՆ

Երբ Աստուծոյ հաւաստի դարձեցամ, Անոնք մէկէն անկայտացաւ Սեք խօկոյն, Զուր ինկամ, խեղճուեցամ կամովին, Ու անտառին մէջ ինքնգրկեցին կայնիցին:

Երկինք եւ ցուր բաժնուեցան իրարմէ, Անտառ ինձ մէջ զարձեցաւ երգը թռչնոց, Ժանգոնեցաւ մանգաղներն ու գետնոցին, Ու արօրը անճար ըմբաց արեց մէջ:

Ու երկիրը դարձաւ անբեր, անապատ, Ամէն ճամբայ խափամուտեցաւ ու վերցաւ, Մարգարէն իսկ, ճասած Բարի մը վրասն, Քարէ տարտն կերեցաւ . . . :

**Լ Ա Յ Ի Պ Ս Տ Ը Հ ՈՒ Է Յ Մ Ա Լ Է Ի Մ**

«Ենդրե՛մ, պատմէ՛, շիտէ՛ շիտակ. ուրեմն զուք իսկպէս, իսկ և իսկ ձե՛ր ալքերով տեսա՛ք Լացի Պատը, հի՛շդ է ու Նյմարի՛տ. ուշադրութեամբ դիտեցի՛ք. պատմեցէ՛ք ինձ, խնդրե՛մ. ամէն մանրամասնութեամբ, ո՛ւր, ի՛նչպէս, ե՛րբ...»:

Այսպէս խօսեցաւ մեր վարժապետը հրեայի մը, որ նոր էր դարձեր Ս. Երզնէն, Երուսաղէմէն. «Եսէ՛ք, խնդրե՛մ, նկարագրեցէ՛ք հիշդ ու հիշդ, տեղն ու տեղը, ի՛նչպէս, ի՛նչ, տ՛ար, ե՛րբ...»:

Երուսաղէմի հրեան ճշգրտօրէն կը նկարագրէր ինչպէս, ի՛նչը, ուրը և երբը, մեր վարժապետը ամէն բան կը յարժուակէր բերնէն: սիրող բացուեցաւ, կարծես սիրելի անձէ՛ մը բարեւ մը շրկուած էր, իրեն, հետուէ՛ն, հետուէ՛ն:

Երուսաղէմի ուխտաւորին շրթունքներէն կախուած՝ այնքան հարցնելէք ունէր ան՝ որ չի նշմարեց թէ ինչպէս դասարանէն սուաքը մէկ մէկ կ'ըրտուէր էլիս:

Երբ նորէն դասարան մտանք, երկուքը դու խորունկ խօսքի բռնուած էին:

«Լացի Պատը, Լացի Պատը» կ'ըսէր մեր վարժապետը, մեր ամբողջ սրբութեանն, մեր ամբողջ թագաւորութեանն, մեր ամբողջ փառքն այս է մնացիք, Լացի Պատը, Լացի Պատը . . . » և արցունքներու մէջ փղձկեցաւ:

Թրգմ. Գեորգիանիէն  
Փարիզ  
Վ. ՄԵՆԻՔԵԱՆՑ